



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ



ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՏԵՂՆԵՐԸ

Ա.

ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐԵԱՆՑ



1911

Կ. ՊՈԼԻԿՈ

ՎԱ. t.
1187

1999

Հայ Նոր Բանասեղծութեա

ՆՈՅՆ ՀԵՂԻՆԱԿԵՆ

ԿԻՆԸ [Պատմածինք]	5
ԹՐՔԱ-ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՄԱՍՈՒԼԵ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԹԻՎԱԿԱՆԻՆ [Քննադատական Ուսումնասիրուրին] 2 ½	
ՎԵՂԱՐԱԿՈՐ ՍԱՏԱՆԱՆ [Ամրասանացիր]	1
ԱԶԳ. ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԳ. ԵՐԵՍՓ. ԺՈՂՈՎԸ [Քննադատական Պատկեր]	1
ՄԴՁԱԲԱՆՁ? [Վեպ Համբաւան Կևանք, Թարգմանչած Ֆրանկինք]	10

2

ՀՐԱՏԱՐԱԿԻԵԼԻՔՆԵՐ

ԻՆԿԱՌԱՆԵՐ [“Դիփ”, եր եւ Կեանինք]
ԱՊԱԳԱՅ ԱՇԽԱՐՀԱԲԱՐԸ [Լեզւական Ուսումնասիրու- րին]
ԼԵԶՈՒ ԵՒ ԳՐԻՉ [Դրական Ուսումնասիրուրին]
ԳՐԱԿԱՆ ԿԵԱՆՔ [Բարինք, Ըմբռնումնինք, Պատկերնինք]
ՈՒՍԱՆՈՂԸ [Վեպ]
ԲԱՆՏԻՆ ՄԷԶ
ՀԱՄԻՏ ԿԱԼԱՆԱԿՈՐ [Մենախօսուրին]
ՄԱՐԴԿՈՐԻՆ [Պատմածինք]
ԹՈՒՐՔ ԳՐԱՔՆՈՒԹԻՒՆԸ [Ցիշատակինք]

Ա. 1187

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ

ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՏԵՂՆԵՐԸ

Ա.

ՀՐԱՆՏ ՆԱԶԱՐԵԱՆՑ



1911

Կ. ՊՈՒԽԾ

Թրքա-Հայ գրականութիւնը ներկային մէջ
Կ'ասլի շման մը ,որ մեծապէս բեղուն է ուսումնա-
սիրելի կողմերով : Ապագայ գրադատ պատմագիրը ,
կանդ առնելով այս շրջանին վրայ , շւարումը
պիտի ունենայ զայն յատագորէն բնորոշել կարե-
նալուն : Անթիւ հակադիր հատւածակողմերով
զանազանած է ան : Անոր երեսակներէն պրիս-
մակւող ճառագայթները՝ կը բեկրեկւին գոյներու
այլազան նրբերանգներով : Վառ կարմիրին՝ հոն
կը խառնւի տժգոյն գեղինը : Ինչպէ՞ս ամփոփ
կեդրոնացումի մը յառել վառարանը այդ լոյսերուն ,
ձշորոշելու համար անոնց իսկական գոյնը :

Հայ միտքի հաւաքական ուժէն ստեղծագոր-
ծւած այդ բիւրեղէն պրիսմակւող լոյսերու ջրվէժին
մէկ երակը կը կազմէ՝ Հայ Բանաստեղծութիւնը :

Շունչը կոկորդին մէջ խեղդւած ժողովուրդին
լեզուն կը բացւի և հայ աւաշը կը սկսի լսելի ըլլալ ,
հնչել : Երգելու արգիլւած հայ հոգիին ընդերք-
ներէն համերգակ գուսաներգութեան մը աղաղակը
կը բարձրանայ , ուր խակ ճիչներուն քով՝ կը լսւին
նաև մարդւած ջինջ ձայներ ալ , ականակիտ գե-
ղեցկութեան մը խսումնալից յոյսը ներշնչելով :
Ամէն այն կողմերէն՝ ուր հայ կեանքը կը բարախէ ,
հայ քնարերգութեան լարը կը թրթռայ , հաւա-
քարար կազմելով գոռ համերգութիւն մը՝ որ հայ
ականչները կը թնդացնէ :

28-1180



1187-87

Այս երեւոյթը նշան է թէ՝ Հայը, Արեւելքի
ժողովուրդներուն այդ գերազանցապէս քնարերգու-
տիպարը, հին աշուղներու սերունդին այդ շառա-
փողը, կը զգա՛յ, կ'ապրի՛, գիտէ՛ երգել, միայն
թէ չի նստի՞ն իր պարանոցին վրայ, չի ճնշե՞ն իր
հագալը, չի խոցե՞ն իր հոգին: Հոգ չէ՛ թէ
իր հոգիէն արձագանգող աղաղակներուն շեշտը՝
շատ անգամ գեռարոյս ու անմարզ գուսան-
ներու կողմէ հագներգւելուն համար՝ խժալուր ու
աններդաշնակ ըլլայ, բայց այդ աններդաշնակու-
թիւններուն մէջ՝ կան աղւոր գեղգեղանքներ,
անուշ թրթումներ, որոնք ծշմարիտ տաղանդը
կը մասնին:

Տիրող գրական սեռերուն մէջ՝ մաքուր ու
ազնիւ ջիղով մը կ'արտայայտի Հայ Բանաստեղծու-
թիւնը՝ իր մշակներէն անոնց քով՝ որոնք անոր
արժանաւոր կոչնականներն են: Որոմները կ'անջատ-
վին անմիջապէս: Բայց անդին կան ազնիւ հաս-
կերը, որոնք կ'ուռածանան և կը խայտան հզօր
արեւին դէմ:

Ուսումնասիրել, ուրեմն, այդ շարժումը, կը
կազմէ նպատակը այս հրատարակութիւններու
շարքին, որ էապէս զբաղումի նիւթ կ'առաջադրէ-
բնել՝ ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՎԱԿԾՆԵՐԻ Հ, երե-
ւան հանելու համար նշանակութիւնը և արժէքը
անոնցով յայտակերպւած դրական գործունէու-
թեան: Իր ծրագիրէն դուրս կը մնան համեմատա-

ՀԱՅ ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՎԱԿԾՆԵՐԻ շարժումը՝
զբականութեան մէջ կը կազմէ անշատ շրջան մը՝ ուր երեւոյզ
դէմբերը վերջին սերունդն են քերթողական արեստին: Այս
խումբէն դուրս կը մնան անստոյզ խարիսխող անկազմ սկսնակ-
ները, որոնց անկերպարան գործը դեռ գուրկ է նշանակութեան:

պէս այն հին բանաստեղծները՝ որոնք ծանօթ են
իրենց գրական գործունէութեան ոգիով, ձգ տումով
և ներշնչումներով: Պառնասեան արւեստի նորերն
են մանաւանդ՝ որ պէտք ունին ծանօթացւելու:

Կը սկսիմ նորերու էն օժտւածներէն մէկուն
դէմքով՝ ՀԲԱՆՑ ՆԱԶԱՐԵԱՆՑ ով, որուն ան-
ձին, կեանքին և գրական քաղլերուն իմ մօտաւոր
ծանօթութիւնը՝ զիս կը յուսադրէ լաւագոյն կեր-
պով ուսումնասիր ած ներկայացնելու զինքը ¹:

Իր գրանկարը ուրագծել փորձած պահուս,
համար եմ դինքը գրական բեմ մղող այն զերիս
համար, որ գրական աշխարհին մէջ Նազարեանցի
մը յայտնելուն դրդիչ սկզբնապատճառը եղաւ,
քաջալերելով և հրահրելով իր թոփչքները Մասիսի

1 Հոյ կանիսմ ըսելու Թէ՛ այս քննապատական ուսումնա-
սիրութեան ձգտումը՝ հիմովին կը շեղի այն մոլար ուղղութենէն,
որով դատած են, զրեթէ միշտ, մեր մէջ, գրական դէմբերը, հա-
մակիր մունետիկներու կողմէ, որոնց տիրական նիզը եղած է՝ բարե-
կամական կնամեծարութեան ցոյցերով աստւածացնել իրենց զրի-
շին նիւթը եղող դէմբը, զրտ այդպէսով տարորշապէս: Խալ
նանցուցած կ'ըլլան հասարակութեան, Առով՛ չարագէպօրէն իրը
բանաստեղծնեան տիրտաններ ներկայացւած են զեր նոր Թոփչը
առնող դէմբեր, կամ մինչեւ իսկ, Խշառ փախուկների Քննա-
զատական այդ ուղղութիւնը արժէք մը չունի: Այդ ուղղութիւնը՝
իրականը խարիսխող կենց ու պատոր զիմանկար մը միայն կրնայ
գծել Քննադատը պէտք է ձգտի թժիշկի մը դերին, որ կոչումը
ունի իր զնութեանը ենթական ախտաքննելու անոր առողջ եւ
հիւանդ կողմերուն առանձին արժէքովը, անվերապահ յայտա-
րաբեկվ իր ախտաննաշումը: Այս ոզիէն ներշնչւած զիմակով
մըն է որ խուզարկւած է ուսումնասիրութեանն առարկան անձ-
նաւորող դէմբը, որոնց զբակարին մէջ ընթերցողը պիտի զտնէ
ոսկիի փայլյն ալ, սեին թիճն ալ, իբր հարազատ անդրադար-
ձումը լուսանկարւած անձին նորիի եւ իմացականութեան զոյն-
բուն ու զիծերուն:

մէջ, ինչպէս երկու ուրիշ բանաստեղծներու ալ, Աւեակ և Պերճուհի Եազընեան, որոնց կազմած երրորդութեան առանձին բացառիկ արժէքները կը նախզգար այս տողերը դրող Մասիսի խմբագիրը և որոնք ետքէն յուսախար չըրին հասարակութիւնը. լնդհակառակը, անոնք իրենց շրջանին լաւագոյն դէմքերը հանդիպացն :

Ո՞վ է Նազարեանց :

Նազարեանց բանաստեղծ մըն է, բառին ճշմարիտ առումով: Անա՛ թէ ինչո՞ւ, իր շրջանի գէմքերուն մէջ, ինքնորոշ գիծերով կը ցցւի ան, իր վրայ խօսեցնելու առաջնութեան իրաւունք մը շահելով:

Սերած հանրային գործիչներ եղող երկու դէմքերու գերգաստանէն, Ստեփանոս Նազարեանց, որ Ռուսա-Հայ մտաւորական շարժումին մէջ դրօշակրութեան նշանակելի գեր մը ունեցած է, Թորոս Նազարեան, որ թրքա-Հայ մատենազրութեան մէջ առաջնակարգ գրաբարագէտի մը գործունէութիւնը ցուցուցած է, և զաւակը հայ երեսփոխանմատաւորականի մը, Տիրան Նազարեան, որ իր ժամանակին աղդեցիկ խորհունիրէն մէկը եղած է և իր ձայնը լսելի բրած հասարակական խնդիրներու մէջ, Հրանտ Նազարեանց ժառանգած է իր գերգաստանին մտաւորական յատկանիշերը, սերնդաբանական լիորվ մը կապելով իր ծնողներուն: Ըստ նաև թէ Սկիւտարցի մըն է ինք, Հայ բանաստեղծներու գերազանցապէս բանաստեղծական հայրենիքն :

Իր կենսագրական գիծերը անկնծիու հն: — Պէր-

պէրեանցի մը, որ կանուխէն ձգած է վարժարանը, զրկւած է Լուստոն, ուր երազուն պատանութիւն մը ապրած է: Դառնալով Պոլիս, մտած է հօրը գործին, որուն մահէն ետքը, ինքնազլուխ վարել կոչւած է զայն: Ետքէն գործի մարդուն մէջ՝ ակած է խրախիլ բանաստեղծը:

Իր արւեստագէտի լրումին մէջն է ան: Ո՞վ կրնայ ըսել: Ո՞վ կրնայ սահման դնել արւեստի կատարելութեան եղբերուն: և անոր սեւեռակէտը նղող հնարաւորութիւններուն (potentiaality):

Նազարեանց դեռ իր կարողութիւններուն զարգացական յեղաշրջութեանը իմորումին մէջն է: Բայց ինչ որ իրական, սաոյդ ու չօչափելի է, ա՞ն է որ՝ լիովին բանաստեղծ խառնւածք մը, գերզայուն հոգի մը, խոր ներչնչումներու և վերացումներու ընդունարան մը, մարդկանին բուռն կիրքերու և յուզումներու հոսց մը, ընդդիմամարտ երազներու, վայրենատենչ յինորքներու ճառագայթարձակ (projecteur) մըն է Նազարեանց: Անկերպարան և անկազմակերպ հրագունդ մըն է ան, ինչպէս ջուրէ և ողիէ կաղմած քառով՝ որմէ յօվինուեցաւ Տիեզերքը: Իր հոգիի ատաղձին մէջ կան՝ չքնաղ cospolos ի մը ստեղծագործումին բաղկացուցիչ բոլոր ազնիւ նախանիւթերը: Անոր իմացականութեանը պարույին մէջ հրետէն բոցավառումով կը միայ գերնախիր մոլորակի մը ստեղծիչ կեդրոնական հուրը:

Պէտք է ճանչնալ միջոցին մէջ սաւառնաթեւ խարխափող. այս ազնիւ մէտէորան, որով պիտի հպարտանայ հայ բանաստեղծութիւնը, եթէ յեղակարծ գոթորիկ մը՝ չի խորտակէ ու չի փշրէ զայն: Կը վախցւի այդ փոթորիկէն, որովհետեւ իր երազատենչ հողին կը ճախրէ յախտուն քմայքներու,

իր սանձարեկ ապերասան թևաբախումները՝
ենթակայ են զիրաւոր ելու և փետրատւելու անտե-
սանելի թագարդներէ արծակ ած նիզակներէ։
որոնց նենգաւոր ցանցին մէջ կը թեւապարէ ինք։
ինք չէ Սէրի տաճարին մէջ անխորդուրդ վտան-
գաւոր լորախաղացութեան մը նւիրւած այ-
տղան, մնձ տնայնութիւններու ետեւէն վազող
այս յափշտակւած քուրմբ, որ անել երազներու
տեսիլքէն է զիսով։ Ահա՛ թէ ո՞ւր պիտի առաջ-
նորդւէր իր հոգին կարդալ նկրտող հարցուկը։—
Նազարեանցի խառնուած քին մէջ տիրական յատ-
կանիշ մը կը կազմէ Սիրողը։ Սիրելով է որ Նա-
զարեանցի մէջ արթնցած է բանաստեղծի Մուսան։
Չպիտի ըսեմ թէ՝ այդ ներչնող ոգին՝ որ վառած
է բոլոր երազողներուն հոգին, յաւիտենապէս քնա-
ցած պիտի մնար, ևթէ չսիրէր, Բայց անոր ներ-
կայութիւնը՝ վրդոված է զինքը Սէրի խռովքով։
Սիրելով չէ՝ որ բանաստեղծ Կ'ըլլան արդէն։ Հոս
երկարութիւն մը կը ծագի։ Ուրեմն ամէն սիրող
բանաստեղծ է։ — Հեռու այդ անմիտ վճռէն։
Սմէն սիրերգու բանաստեղծ չէ։ Բայց ձշմարփա-
բանաստեղծը չկրնար չսիրել։ Անոր հոգին չկրնար
օտար մնալ Սէրին, այդ ցնորական քնքու շերա-
զին՝ որ մոզական թռչունի մը պէս՝ անվրէլ ներս
կը սոզրդի բանաստեղծին հոգին։ Ի՞նքն իսկ
ստանկ չերգեր։—

Աւերակներու միջեւ ապաստան
Փնտող մոլորուն թռչունի մը պէս,
Օր մուղեկորոյն երազ մը սովի՛
Ներս սպրեցաւ երամակոծ սրտէս։

Բայց ի՞նչ է այդ կախարդական ուժը, այդ
զզլիսիշ հոսանուաը, որ կ'ելեկտրանոսի փափուկ ու-

զգայուն, հոգիներուն մէջ և կը խռովէ, կը կրծէ-
զանոնք։ Կրնա՞յ նկարագրւիլ թէ ի՞նչ է Սէրը,
մարդկային միտքին այդ խարուսիկ ցնորատեսու-
թիւնը, բոլոր անիրական երազներուն իրական
հմայախորութիւնը, երազապաշտ երևակայու-
թիւններու հիւանդագին զառանցանքը, փախստեաց
սուտ ագւորութիւններու ախտաժէտ զգայու-
թիւնը, այդ հսկաց ուսանանութիւնը, այդ եղերա-
կան սնգոյ տեսլականը։

Նազարեանց ալ, իրը բանսատեղծ հոգի, չէր
կրնար աղասագրուած ապրիլ Սէրի լուծէն։ Այն
թիթեռնիկի հոգին, թռչատուն միտքը, երազուն
երեւակայութիւնը և ցնորատես քմայապաշտու-
թիւնը՝ որոնցմով չաղախւած է իր բովանդակէ
էութիւնը՝ շատ կանուխէն անձնատուր ըրած են
զինքը Սէրի զիսովութիւններուն։ Ենք ալ կար-
թւած է այդ հնշախատին ցանցէն, շա՛տ զօրսուոր
անձնատութիւնով մը անոր զոհը դառնալով։
Երազներու աշխարհին թոյնը, կաթելով իր հոգին-
ալ մէջ, խռոված ու տազնապած է զայն, վրդո-
վիշ ցնցու մներով։ Նազարեանց չէ հալումաշւած
այդ զիշատիշ ուափանին խածատումներէն և կրծում-
ներէն։ — Ինչպէս սիրակոծ տկար հոգիները, — բայց
տառապած է խորապէս։ Այդ տառապանքին
կոկիծն թռած ճիշերը, եղած են իր երգերը։
Ուրիշ տառապաղ մը, Հայնէ, չէ ըսած։ «Իմ մնձ
վիշտերէս պղատիկ երգեր կը շինեմ»։ Եւ Շարլ Կէռէն
չէ ողբախոսած։ «Իմ է՞ն աղւոր դտած բանս
տառապանքն է։ և եթէ ես շարունակ տառապած
չըլլայի, երբեք ինձմէ բանաստեղծութիւն կարգա-
ցած չպիտի լլայիք։ եթէ պատահի որ՝ երջանիկ
ըլլամ, անմիջապէս կը դադրիմ զգալէ։ Ա՛լ չեմ
սպրիր»։

Նաղարեանց տառապած է, բայց իր նկարագիրին թեմիւորէն սկիզբանիկ մէկ երակը՝ արգիլած է զինքը թոքախոտ ըլլալէ, — բոլոր ճշմարիտ սիրողները այս ճակատագրական վախճանին չեն դիմոր, — իր կոյր անձնատութիւններու պահերուն՝ զիտնալով լեզու հանել աշխարհիկ անցաւոր խարկանքներուն, զգաստ ինքնամոււացութեան մը մէջ ամփոփւած, իր եսին հետ ներանձնանալով։

Տարտամ՝ զգայութիւններու ստւերագիծերով յայսնեած է իր մէջ Սէրը։ Այդ զգայութեան սկզբնաւորութիւնը երկոտ, տղայական, վարանողու միտօմիտ է։ Փնտառուքն է ան մտերիմ հոգիի մը, որուն կարենայ սիրած բանալ, խոստովանիլ իր սիրտին բոցեղէն հրացրքը։ Բայց կը խրտչի այդ խոստովանութենէն, չի կրնար արտասանել բառը, կ'ամօթխածի։ կը շառագունի լեզին ծայրը թրթռացող խօսքը շարայտրիէ։ «Կը սիրեմ» . . . Մարտուռ մը զինքը կը համակէ։ Զի՞ պիտի խնդան իր վրայ, եթէ սիրտինը խոստովանի։ Թերեւս պիտի հասկնան ախնարկութիւնը, — գուցէ դրացուհի աղջիկ մը, — և մարգիկ, ա՛հ, այդ անողոք ծաղրածուները, պիտի խնդան նորաթորչ պատանին վրայ՝ որ կը սիրէ . . .։ Դեռ իր մէջ չորտար Մաքս Վալլէրի ըմբռատ մարտակոչը։ «Ամբոխը կ'առնայ, բայց բանաստեղծները թող երգե՞ն։ թող անոնք տա՞ն Բանին այն անուշ ներդաշնակութիւնները՝ որոնց անձառ հմայքը ընտրւած էակներ միայն կրնան ճաշակել։ Թող անոնց ձայնը բարձրանայ երկնային ցնծութիւններու, հեռո՛ւ, շա՛տ հեռու մարդկային ստորնութիւններէն»¹։ Աւ խռովւած

հոգին, կը դիմէ այլարանութեան մը, անոր քուզածածուկ ծալքերուն ետեւը կը պահւածի, պատմելու համար իր ցաւը։

Քրոջ մը համար զոր չունիմ
Պիսի լամ ես անդադար . . .

Մվ է այս «քոյր»ը, եթէ ոչ իր Սէրի գղեակին մէջ թառած պատրիկը, որուն մանրմաթեանը, որուն մօտաւորութեանը, որուն փայփայանքին կը կարօսի։

Այս սիրատաղը եղած է Նաղարեանցի առաջին բանաստեղծական զեղդեղոնքներնէն մէկը։ Անոր արձագանգը ամուլ չէ մնացած։ Հազիւ իր տպագրւած անունը հչմարելի դարձած, կղզիի դիւթեան ափունքներուն վրայ դտած է իր «քոյր»ը, զոր ետքէն ինք կոչւած է եղեր անմահացնելու։

Այդ «քոյր» հոգին Հերանուշ Արշակեանն է, տարարաղդ Հայունին, վաղամենն հետ բանաստեղծունին՝ որ Նաղարեանցի հոգիին մէջէն անցած է խոսվիլ կարծ երազի մը պէս։ Երկու երիտասարդ մտերիմ հոգիները զիրար սիրած են քոյր-եղրօր սէրով։ Եւ արդէն, Հերանուշ, իրը կարեկցելի հրւանդ մը, — թոքախոտէ կը տառապէր և արիւն կը թքնէր, — չէր կրնար ուրիշ զգացումով դիտվիլ։ Բայց այդ քնքուշ երազը, որ ասուալի մը կարծ բոցալառումը ունեցած է, Նաղարեանցի արդէն սիրավառ հոգիին մէջ արձարձած և հրահած է Սէրի խարոյիր։

Իր չնորհալի տղաւմարդու ձիրքերը, բաղդաւոր ըրած են զինքը սիրային արկածախնդրութիւններու մէջ։ Համակելի զիմագիծներ ունի և մոգիչ աչքեր։ Արւեստագէտի նրբացած շարժուձեւ

¹ MAX WALLER, Jeune Belgique.

ւերու անփութօրէն համաղրւած հոգ մը կը
պարացնէ իր վրայ : Այդ ձիրքը՝ իր դէմի հանած
է երազներու աշխարհին մէջ թիւածող պարիկ մը ,
որ իր թռչտուն մոգութիւններովը ձակատագրա-
կան դեր մը խաղացած է Նազարեանցի հոգին ու
բանաստեղծական ներջնչու մներուն մէջ : Նորախոհչ
բանաստեղծին սիրախն մէջ բանկած կրակը՝ լոցա-
լեզու տարուշանի մը փոխւած է , որ սպառնացած
է խանձիկ իր բովանդակ էու թիւնը : Իր հրդեռած
հոգին այդ շրջանը՝ ճշմարիտ խաչելու թիւն մը և զած
է իրեն : Դաժան երազներէ հալուծական ցնորատես
քնաշրջիկը՝ ուղած է պատմել , աշխարհի պոռալ
դինքը վրդովող ցաւը , պոռթկալ իր ներաք միսա-
ցող հրարուխը , բայց իր բարրառը ակար զգացած
է այդ խոռվքը քերթւածարանելու . համար ,
Ներշնչումը յորդած է իր լանջքէն , բայց արևեսուը
դաւաճանած է : Այդ անողոք ճգնածաներու-
քրանու մներն են այն զգացւած աղւորութիւնով
բայց միամիտ արևեսում մը թոթովւած սիրատա-
զերը , որնք Նազարեանցի անունը սիրցնելու ծա-
ռայած են : —

Հեռուն , աղւոր , շատ նեւուն ,
Դաշտերուն մէջ խնկաւէս ,
Հիւղակ մ'ըլլար մինաւոր
Հոն ապրէինք քեզի հետւ
Տառապանքի ստուերէն
Հրաժեշ առած առյաւէս ,
Երանութեան դիցուհւոյն
Նուիրուէինք քեզի հետւ
Գիշերին մէջ մենաւոր ,
Մոմին լոյսին ալընդէս ,
Խոհանքներու անծնատուր ,
Երազեինք քեզի հետւ

երգ մը սիրոյ , երգ մ'ազու
իր թեւերուն մէջ վէս վէս ,
Բարձրացնէր մեր նողին ,
Ու մախուէինք քեզի հետւ :

Ու մեր կարօսը այժմու
Ու մեր լացը դառնաւէս
Համբոյրի մը մէջ ցերմին
Ալ մունայինք քեզի հետւ :

Այս աղու պարզ հոգին անկեղծ է ու լաւատես :
Ան զեռ չէ ճանչցած յուսախուրութեան ջլատիչ
դաւնութիւնը : Մոռացումի արիւնու փուշերը
գեռ չեն խայթած իր մանկունակ հոգին : Կը յու-
սայ ու կ'երազէ : Յոյս ու երազ իր մէջ հաւատք
մըն են : Տրամարանող պաղարիւնը և աշխարհային
քիրտ իրականութիւններէ անծանօթ սուտեր են
իր երազող երեւակայութեանը համար : Զէ՞ որ ան
իր մասափարին մօսն է , կը չօշափէ զայն , կ'ըմ-
պէ անոր էու թիւնէն ծորող գինովցնող երանու-
թիւնը : Աւերեմն իսէկալը ցնորք մը չէ , կը խորհի :
Ու գոն , երջանիկ , կը յուսայ , կ'երազէ , կ'երազէ : —

Դուն միշտ մթին , անմաշչելի՛ ու անե՛զ :
Արդեօր Մահուան խորհրդանի՞շն ես անմերձ ,
Քու գերբնական ճածնանչներուղ մէջ շքեղ ,
Ինչո՞ւ այսպէս տառապէր խելացնու ,
Ու զոր պէս խաւարին մէջ ամայի՛ ,
Ինչո՞ւ բունցքը խածատելով ես լայի :
Ախ , տենչալի քու մարմինիդ սոյազէս
Ցայգատօնը ցնծերգելու համար ես
Ինչո՞ւ չունիմ ու չեմ ճանչցած ալ երեք
Ֆարիրի մը վայրի երզը սրարեկ ,
Ու հրայրոս իմ կոսկերու խորքը վէս
Տեսիլքներուդ ինչո՞ւ չունիմ շարքն անտես :
Ուպէս զի զուն հիւանդ սէրէս օօօռուն
Աւրենայիր , ինչո՞ւ ննդիկ խունկերուն
Հողիս չունի Թովզութիւնը ոսկեզէս ,
Ու զուն անոնց տրամունակ փառքը երգես :

Վերացումի, յափշտակութեան, զինովութեան նոպաներով տագնապող ցնորական մտագրաւում. ներու շրջան մը կ'ըլլան այդ երազի օրերը, ուր ամէնէ՛ն ինքնամոռաց խելայեղութիւններուն անձնատուր կ'ըլլայ նազարեանց: Կը սիրէ, կ'երազէ ու կը բանաստեղծէ: Ալպէո ժիոօի նկարագրած տիպարը, որ «անճառ հմայքներու կրակէն է րոնկած. — «Տարականոն տղան, անհանդարտ եւ ջղայն, որուն խիզախի կամքը ո՛չ մէկ բանէ կ'ընկնի և որուն սոկի մազերուն մէջ երազի հրգեհներու վազքը կը տեսնւի»¹: Տեսիլքը չուշանար տակայն քայքամիլ: Երազի դղեակը կը փի, կը շոգիանայ: Պատրանքի որւականը կը ցցի յափշտակւած երազատեսին դէմ ու իր թունուոր նիզակովը կը խոցէ փախստայ դիւմանքներ երգող ունայնապաշտ աշուղին հողին: Եւ անա այդ հողին ա՛լ ամայացած է այն կոյս երազներէն՝ որոնց անուշ քննարկրգութիւնը թրթռացուցեր էր: Յուսախարութեան մահացուք դօդանջն է որ կը հնչէ հան: Ոսկեհիւս վանդակէն լսող սիրախանդ ճլվիւնը մեռելական լրջութիւնով սիւամալձ թաղծութեան փոխւած է: Մելամաղձութեան բանաստեղծն է ա՛լ նազարեանց: Ա՛լ իր կոչականը չուղզւիր իրմէ դուրս երկրորդի մը, այլ իրե՞ն, իր եսին, որուն դառնացած մելամաղձութիւնը կ'ողբերգէ: Նազարեանցի այդ յուղումները իրեն ներշնչած են էջեր՝ որոնցմէ արիւն ու արցունք կը կաթկթին, որովհետեւ անոնց մէջ ծրարած է իր արիւնուող վէրքին բովանդակ կսկիծը ու կոտացող ցաւը. —

¹ ALBERT GIRAUD, Horoscope.

Այս զիշեր բևի սեղմելու համար կուրծքիս վէրքերուն վրայ արիւնու, Աչքերուդ Խոյնը բամերու համար, Երազի ճամբէն կուզամ բեզի մօս:

Քարէ՛ կարօներու մոռնալու համար, Հաէ՛, որո՞ւ տամ այս սիրու հիւանդոս... Սեւ Թարթիշներուդ մննութեան համար Երազի ճամբէն կուզամ բեզի մօս:

Տանջըլած աչքերը սեղմելու համար կապոյն կոսերաւդ վրայ արցունքու, Ուս սիւ կամուշչէն անցնելու համար, Երազի ճամբէն կուզամ բեզի մօս:

Ցաւիս բաժակը կուրելու համար Գրանցւ վեմին անայակարօ՛ս, Սիրտիդ մաւթին մէջ մեռներու համար Երազի ճամբէն կուզամ բեզի մօս...:

Այս տաղերը՝ խորանկ կերպով զգացւուծ ու ապրուած են: Անոնց մէջէն կ'անցնի բիբու իրապաշտութիւնով անկեղծութեան սարսուուը, Այս քերթւածներուն ողբերգուն՝ ՇԷլքարիրի ջղուտ բացարութիւնով՝ «արցունք իւառնուծ է իր մելանին», Եւ անոնք՝ արւեստագիտորէն յաջող: ած են, որովհետեւ յուղումք՝ որ անոնցմէ կը ծորի՝ կը փոխանցի ընթերցողին: Ծէմիր աը կուռմօն՝ արւեստագէտին քով այդ յաջողութեան դադտնիքը՝ նպատակի մը արժէքին կը բարձրացնէ. «Արւեստի զործ մը գոյութեան իրաւունք ունի մի՛այն մեզի տած իր յուղումովը: Կը բաւէ սահմանել և յատկանշել այդ յուղումին հանգամանքը. ան բնագանցութենէն զգայականութեան կը դիմէ և պարզ գաղափարէն բնական հաճոյքին»¹:

¹ RÉMY DE GOURMONT, Le IIme Livre des Masques.



Մինչեւ այս շրջանը՝ Նազարեանց հաստրակութեան կը յայսնաւի իր սիրերգակ բանասատեղմածը , որուն զգայնա հոգին ու յուզիչ մելամաղձութիւնը՝ քերթողական նոր խազի մը եղանակովը կը հուչին : Ան կը սկսի ուշադրութիւն հրատիրել իր վրայ , ճանչցիլ , սիրուլ , փնտուիլ : Գրասէրներ հաճոյքով կը յասին իր տաղերուն և զրական թերթեր կը փնտուն զինքը : Նազարեանց անունը անհամար միջակութիւններու կարգէն արհամարհելի անուն մը չի ճանչցիր , այլ նշանակելի ստորագրութիւն մը : Բայց աւելի եաքին վերապահւած էր՝ իր բնորոշ արժէքովը և դիրքովը յայսնիլ զրականութեան մէջ : Իր զրիչը արագ թռիչքով կը հասունար , նոր երանգներ կ'առներ և արւեստագիտական կատարելութիւններու կը դիմէր : Զի՞ կասիր երգելէ , անոր համար որ իր քնարին ոգին կազմակ երազը ջախջախւած է : Զգացող , յուզւող միտովը չի կրնար թթթուալէ արգիլիլ : Ճշմարիտ բանասատեղմին հոգին՝ յաւերժական փոթորիկներու փրփուրներէն է շինւած : Այդ հոգիին ալեկոծութիւնը մահան հետ միայն կը կասիր : Սուտ երգերու նւագածու շահագէտ կեղծաբարներն են որ՝ շուտով դասալիք կ'ըլլան : Այն վարձական աշուղներն են անոնք՝ որոնց լեզուն ու լարը՝ տրւած նւէրին չափով պերճախօս կ'ըլլան , աղրիւրը դամքածին պէս լուելու համար : Նազարեանց երգի այդ վերելակներէն չէ : Իր երգը սրտարուխէ և անդիմադրելի : Վայ իրեն , եթէ օր մը հերքէ այս վիճուը : Ան կ'երգէ ու կը ճէլ , ի՞նչ խենթեցնող ցնցումներ որ կրէ իր հոգին : Այդ անտեղիտալի պէտքէն մղւած չէ որ՝ իր երազին վլուզումէն ատքն ալ կ'երգէ , այս անդամ աւելի՛ բուռն

աղաղակներով , Ուէթթէին պէս , որ կը հեկեկայ —

*J'ai trop joué, j'ai trop souffert,
Je n'ai plus souci de grand chose —
Laissez-moi rêver à des vers
En regardant mourir les roses.* ¹

Պօարլէոփ զառանցած դաժան «անդարմանելի»ն է զարձած ան , որ արւեստի թոյնէն հիւանդացած , «իր անիծւած ականերովը կը կրծէ» ² իր երազները : Սիրտէն զարմւած վիրաւոր եղնիկը՝ հիմա աւելի՛ աղփողորմ և աւելի՛ յորդազեղ կը պոռթկազ իր հոգին լացնող ցաւին աղաղակը և բողոքի ծառացումով երկինքին գէմ ցցւած՝ սարերուն ու ձորերուն կը կանչէ իր տէրտը , կը մայէ իր վերքը : Այդ կափծով՝ Նազարեանց կը հնչեցնէ սքանչելի ողը մը՝ ուր եթէ արւեստի պլոտիկ թերիներ կը սպրդին , սակայն զգացում և յուզում գրաւիչ գեղեցկութեան մը կը հասնին . —

Կեանը ի լացող պատկերներուն նայելէն ելայ երկար զարիկերը ցաւերուս . ձամբան իյսող կարօններուս ալ անյօյս Գերեզմանը հոգիս մէջ սեղելն...

Գուն չի նանցար այդ զաւիվերը դաժան , Ուր իմ Սուզիս եղրեւանին դալկաստուս , Իէշական իր քայցրութեան կը կանչէր Մերժուածներուն շարշարացնո՞ր , մուծ հոգին .

Մի իննական զիշերներուս ախտազին Գուն չի նանցար կայթածոնը բապիտակ , Ուր խենթեցած կոսեր եկան շարունակ Համբուրելու մութ կիւրերուս նայելին .

¹ ADOLPHE RETTÉ, Notes d'un Convalescent.

² CHARLES BAUDELAIRE, Fleurs du Mal.

Հին օրերու կարաւանն ի՞նչ քրմական...
Ուր ամէն դէմք պաշաբանւթիս մլջ լրին,
Երջանակուած, մղմաւանցի պէս իտրին -
Երենց փառքին հետ երգիլով հեռ ացան:

Այս բորբոքուն յուզումը՝ հազին. կը մեղմէի.
պարմանունիի մը իր մօտը ներկայութինէն, որուն.
հետ կը կապւի սիրափ մտերիմ կապերով և որ իրեն
կու այս առարկայական սէրէն ծնող լուծի կաշկանչ
դումին ջլատիչ դառնութիւնն գաղափարը: Այդ
նոր վիճակը, թէև իր վնասուած մտերիմ հոգիին:
ճաշակովը զինքը յագեցնող, բայց կը ստեղծէ.
հոգեկան թռիչքներու կաշկանդումի միջնոլորտ մը,
ուր տանջւիլ միայն կրնար նազարեանց: Այդ
մտերմութեան սկզբնաւորութիւնը և շարունակու-
թիւնը՝ իրեն ներշնչած ին տաղեր, որոնք նպաստ.
մը չեն բերեր իր բանաստեղծական գործին: Անոնք
անարիւն զրականութեան մը յայտնի զրոշմը կը
կրեն: Սէրի գետնաքարչ յզփացումէն ուժարեկ-
ւած երգիչին խուզուկ շունչովը պղծւած է անսնց,
ողին: Անոնց մէջ իբր մասնաւորապէս յաջողւած-
կընայ յիշւիլ միայն «Սիկառ»ը քերթւածը, որ-
ներշնչւած է միջաւոր զիշերներ ցայգալուսողք
յուղիչ պահէ մը. —

Անեեկն է րուռ, ու կիսալոյս, բուրումնաւէս,
Անկիւնի մը խորը տիվան մը մնդուսի,
Ռուռն ոսկի ծալքերուն վրայ, Թո՛յլ, ալեվեր
Կոյս իրանիդ պշոտ հնշանքը կը հոսի:

Միրախտուր ու մեւածիր աչքերդ փակ
Թարթիչներուդ տակ կը դողան րուռ հնշանքով,
Զըփակի ալ բաց, անգաղնասպահ քողերու տակ
Զգայսիսար արքեցութեանըդ մէջ զինովի:

Ու սիկառիդ այրող կուրծքին վրայ հրակէզ
Քու մոմեղէն մասներուդ մէջ անփութօրէն
Մրժիդ բոլոր ծանծրոյթներուն դէզը կ'այրեաւ

Ու հոգիս ալ մասներուդ մէջ կ'այրի այդպէս,
— Ու չար աղջիկ, զոն կ'արքենաս իր մուխերէն
ձիշդ այդ նիհար ու պրկըւած սիկառին պէս:

Տեւական մօտաւորութեան մը մէջ կին էակին
Հետ սկզբնական խանդի ուժգնութիւնով շփումը՝
Նազարեանցին վնասած է, բանաստեղծական
աւիւնի շիջումին տեսակէտէն: Իր դիւրայոյզ ու
թռչուտուն հոգին՝ կապկաւած է ուամիկ մտանոգու-
թիւններէ: Բարեբաղդաբար, այդ սատոստուն հո-
գին, որ չէր կրնար բանաւած մնալ միօրինակ կա-
պանքներու մէջ, աղատագրւած է զինքը գերիշ-
խող լուծէն, սիրային նոր թափաւայածումներու
անձնատուր ըլլալով:

Եւ Նազարեանց, իր կեանքի էն խռովուն այս
շրջանին, կ'ընդհարի նոր Տիւլսինէի մը, Լէյլար,
որուն տարփողանքին վերապահւած էին իր քնա-
քին էն ուժեղ հայւնները: Լէյլան միսթիք խոր-
հուրդի մը մոդակսնութիւնովը կ'իշխէ իր միաքին
ու երեւակայութեանը վրայ, Անոր պատկերէն
մտագրաւած՝ սաւաւնաթե յափշտակութիւննե-
րու կը վերանայ, վայրագ տաղ մը ցնծերգելով:
Քնքուշ երազը ա'լ մոլեգնութեան ու կիրքի փոխ-
ւած է իր քով: Կին մը, սիրուհի մը չէ՛ ան իրեն,
այլ հրայրը մը, որուն բոցեղէն հրդեհումին մէջ կը
ձենձերի ու կը միսայ: Իր երգած իտալեան երազ-
ներու սնկողիններուն մէջ ճաշակւած առարկայա-
կան սէրէն ետքը, հեշտախտային սև զիշերներու
յափրանքովը զգաստացած, հիմա հոտէալ Սէրին է
յառած իր երեւակայութիւնը: Մարմնեղէն ցանկու-

ծանօթութիւնը՝ բանաւոր ծանօթութիւնը «միտքին գործունէութիւններ» էն մէկն է, ան ոչ միակն է, ո՞չ ալ թերեւ ամէնէն կարեւորի։ Աշխարհի մէջ կան շատ մը բաներ, զորս մնր զգայարանքները — հրաշալի գործիքներ, հակառակը չեմ պնդեր, բայց նաև շատ սահմանափակ գործիքներ — չեն կրնար ընդգդալ կամ անոնց տիրանալ։ Եւ իտէւլապաշտութիւնը, վիրջապէս, համոզումն է, ներքին համոզումն է, անխորտակելի հաւատքն է իէ՝ քողին անդին, այն տեսարանէն անդին, ուր պատմութեան տուամը և ընութեան պատկերը կը թառակապացներ են, քան անձեր։ Անոնք կը ներկայացնեն Յաւիտենական կինը։ և սէրը՝ զոր բանաստեղծը կը յայտնէ անոնց համար՝ սէրն է և ո՞չ թէ սէր մը, որովհետեւ իր տեսաբանութեան (*Theéorie*) մէջ չէր ընդուներ անհատական կիրքը, զայն շա'տ կոչտ, շա'տ ուամիկ և շա'տ վայրագ գտնելով»¹։ Եւ աս՝ իտէւլապաշտութիւնն է՝ որուն պէտք ո՞նին բոլոր միսթիքներու, իտէւլապաշտութիւնը՝ միտքերու կը ներկայանայ զանազան խորհրդանշաններով։ Բանաստեղծին իտէւլապաշտութիւնը՝ կինը կը ստեղծէ ։ Յեղափոխականը՝ Հերոս դառնալու մտասեւեռումը ունի։ Հաւատացեալը՝ Սատուածը կը քանդակէ իր հոգիին մէջ։ Գիտունը՝ անձանօթ ուժերու Գաղտնիքն է գրաւած։ Եւա՝ Գիտութեան Ծառին մարմացուցած Գաղտնիքին՝ արգիլւած խնճորին ճաշակէն կը խելայելի։ Իտէւլապաշտութիւնը՝ նննուքն է չունեցւած անչալիին՝ որ շարունակ խոյս կու ասյ մարդէն։ «Իտէւլապաշտութիւնը, կ'ըսէ Պոիւնթիէռ, համոզումն է թէ, եթէ գիտութիւնը կամ իրերու ծանօթութիւնը, գործառական»

*There are more things in heaven and earth,
Than are dreamt of in your philosophy²*

Այդ անդենական անձանօթներուն մէկ զաղափարային ճաճանչն է՝ բանաստեղծին համար՝ կինը՝ իր մտապատկերային տեսլերեւոյթին մէջ։ Այն ատեն, աստւած մըն ալ ան չէ՝ բանաստեղծին աչքին։

Երբ բանաստեղծը կ'ուխառն իրէի զինքը գերող այդ աստւածային եթերանիւս բազինին և կը ներանձնանայ իր հոգեկան աշխարհին դղեակին մէջ, անոր միաքը, երեւակայութիւնը, ներչնչումները, կը վերանան աշխարհիկ ուամկութիւնով մը։

¹ Ferdinand Brunetière, *La Renaissance de l'Idealisme*.

² Shakespeare, *Hamlet*.

թիւններէ կրքոտած յայրաստ սէր մը չէ՝ ալ իրը ւայլ Պօարլէոփի քնարերգած գաղափարային սէրը, ուղղւած իտէւլ-կնոջ, որ բանաստեղծին երեւակայութեանը մէջ միայն կ'ապրի և որ ուրեւ ակերպւածէ անոր երազներուն մնասաքսուէջ ստեհրազիծերովը։ Ահա՛ թէ ի'նչպէս կօժիէ կը պատկերացնէ. Պօարլէոփի այդ սէրը։ «Պօարլէոփի բանաստեղծութիւններուն խորը՝ կնոջ շատ մը գէմքեր կը նշմարւին, ոմանք քօղարկւած, ուրիշներ կիսամերկ, բայց առանց որ կարելի ըլլայ անոնց անուն մը տալ։ Անոնք աւելի տիպարներ են, քան անձեր։ Անոնք կը ներկայացնեն Յաւիտենական կինը։ և սէրը՝ զոր բանաստեղծը կը յայտնէ անոնց համար՝ սէրն է և ո՞չ թէ սէր մը, որովհետեւ իր տեսաբանութեան (Theéorie) մէջ չէր ընդուներ անհատական կիրքը, զայն շա'տ կոչտ, շա'տ ուամիկ և շա'տ վայրագ գտնելով»¹։ Եւ աս՝ իտէւլապաշտութիւնն է՝ որուն պէտք ո՞նին բոլոր միսթիքներու, իտէւլապաշտութիւնը՝ միտքերու կը ներկայանայ զանազան խորհրդանշաններով։ Բանաստեղծին իտէւլապաշտութիւնը՝ կինը էն կը ստեղծէ ։ Յեղափոխականը՝ Հերոս դառնալու մտասեւեռումը ունի։ Հաւատացեալը՝ Սատուածը կը քանդակէ իր հոգիին մէջ։ Գիտունը՝ անձանօթ ուժերու Գաղտնիքն է գրաւած։ Եւա՝ Գիտութեան Ծառին մարմացուցած Գաղտնիքին՝ արգիլւած խնճորին ճաշակէն կը խելայելի։ Իտէւլապաշտութիւնը՝ նննուքն է չունեցւած անչալիին՝ որ շարունակ խոյս կու ասյ մարդէն։ «Իտէւլապաշտութիւնը, կ'ըսէ Պոիւնթիէռ, համոզումն է թէ, եթէ գիտութիւնը կամ իրերու ծանօթութիւնը, գործառական»

վայելքին անտաճական տուփանքէն և իր զրիչը
կ'առնէ գէպի վսեմը ճախրող թռիչքներ, եղիս
ալ, իր բովանդակ կեսանքին մէջ, ա՛յդ Սէրը,
Խտէալ-Կինն է որ երգած է, անո՞ր փանթիռն է որ
հնչեցուցած է իր քնարերգութեանը բոլո՞ր եղանակ-
ներուն մէջ, մինչեւ անգամ էն առարկայական
աէրերու իր շրջանը ապրած օրերուն։ Օր. Արբու-
ժի հետ իր սիրաբանական թղթակցութիւններուն
ամբողջ շարքին մէջ, ա՛յդ ոգին է որ կ'իշխէ,
ա՛յդ երազէն է որ յախշակած է եղիս։

Եւ նազարեանց, եղիսի անհուն ստոշող մը,
անկէ խորապէս տպաւորւած, չէր կրնար չտիրա-
պիտի եղիսի խտէացուցած Սէրին գաղափարէն,
մանաւանդ իր չափազանց տպաւորող և ազդւող
խառնւած քովը։ Այդ տպաւորութիւնը անզգա-
չապէս պատաստած ու տիրած է իր միտքին,
Կին էակին հետ շփումի պատահարէ մը օր մը
բոցավառելու համար, ինչպէս եղած է։—

«Եկո՛ւր, եկո՛ւր, կը կանչէ զիս ևս ալ քնզ պէս
• Յուզարին եմ նին զարուններու մեւ Թափօրին,
• Քու վերցացող Աշունիդ երգն եմ ևս վերցին.
• Կարապի՛ երգ՝ չի հասկցուած, ծանր ու խորին.
• Բնեկեցըւած, նիհար սրինգն եմ ևս Յաւին,
• Շունչէ Է Թեհեւ, շրթունքներուղ լուծն է բարի,
• Թող շրթներուղ խունկն ու հալուէն մէջէս անցնի.
• Արցունիերուղ լիներուն քով ևս մենապէմ
• Քու անորիկ եռազներուղ Մոխացանն եմ.
• Քու նահանչիդ աւեր կամուրջն եմ ևս վերջին,
• Աւրկէ խարտած քայլերդ շաւով պիտի փախչին.
• Սուզիդ ծովին մէջ կըս կղզին եմ ևս զաղտնի
• Ուր պի՞ իջնն քու անթնտել ու, զ թռչունի
• Անմահ ծանմոյթդ արեւուն ռակ բնացներու,
• Դողգոթայիդ քառէ մնարն եմ ևս վերջին
• Վերջին Թեւն եմ քու անջանքիդ կարմիր խաչին,

Ուրիշ էջ մը .—

Կարօներուս եղեմն եղար դուն վերշին,
Սեւազգես կին, երազի զոյն հոգիով,
Ու ներեցիր որ քու սիրտ տռմախուով
Մօսեցնեմ շրթունքներուս լեզին։

Ներէ՛ որ քու սիրող կապոյս հոգիէդ
իմ չարաչուք մեւ կմախքս անցուցի,
Ու քու ներմակ զիշերներուդ մէջ անհնէՏ
Սեւ երգերուս չար սպասարազը լացին

Եւ քառեակի մը մէջ .—

Երթա՞նք, լէյլա՛, մեր հիսանափ հոգիին
Վերշին անէծքն մենք միսախն կարզալու .
Այս յուսահա՛ իրկունին մէջ՝ խորին
Վերշին սիրոյ կարավաներն ենք մենք երկու . . .

Այս գերզգայուն յուզումնականութիւնով բա-
բախող սէրը՝ չի կրնար կառչած մնալ երազի մէկ
ոստի մը։ Հօն թրթուացող լարը՝ կ'ալևկոծի ուրիշ
զգայութիւններէ, ուրիշ սարսուներէ, որոնք ամէն
կողմէ կը բռնկին շարունակ բանաստեղծին հոգեկան
աշխարհին մէջ։

Անոնք կ'առողջանան, կը խոցոտեն, կը ծոկձկեն
քերթողին հողին, որ իր վրայ յարձակող զգայու-
թիւններուն ամէ՛ն մէկ վանկէն, ամէ՛ն մէկ կրծոսու-
մէն կը ճւայ, իր սուր ցաւերէն նոր երջ եր շինելով։ Ու
իր քնարը կը սկսի բազմաձայն լարերու վրայ հնչեց-
ւած գեղօններով ճոխանալ, նոր ձայներով գունա-
գեղւիլ։ Սէրի սաղմոսներգութիւններու քուրմը կը
փոխէ իր գիրքը։ Ան կը փրփրի ուրիշ վերացում-
ներու յուզումէն, Ա՛լ իր խօսքը մէկ աստածի
մը չուզզւիր։ Այդ խուովքներէն հաշածական պա-
հերուն է որ Անհունին գաղափարին կը կառչի։ Ու
անոր հեշտախտէն բռնւած, ծովին գէմ լեզու

կ'ելէ , որովհետեւ ան յաւիտենականին խարկանքը
կու տաց իրեն : Խորոնկ սէրով մը կը զբաււի անկէ ,
գոչելով .—

Ծո՛վ , նեռաւո՞ր ծով , իմ մէջ կը փրփրիս
Ու Թորերուս մէջ կ'աճի շունչը անհօն ,
Քու ծիփանքներու անվեց . անկայուն
Օրուը մահուան բանով լսցաց զիս :

Յուսիսաւութեան գայիեր կ'ոռնան ,
Քու սեւ ցուրերադ անդունդին վրայ
Աչե՛լ առվեցուր ինձ կեանքը սիայն ,
Որ հողագունդին կառչած՝ կը սողայ :

Ծո՛վ , անկարեկիր ծով , կը սիւե՛մ բեզի ,
Քեզ կը տառապիմ անձանձոյթ սիրով .
Ու բու անպայլ գեղեցկութեանդ բով
Արկածախնդիր արխեցս կ'աճի :

Լայն , անհորիզն երազը վայրի
Վազցո՞ւր տիրութեանս յո՞ւ ցամարներէն ,
Ու բազգահամած սրբի խաւերէն
Քու վասնաւոր սէրբ թո՞զ յադի :

Ո՞վ անմիտար , ոխսուոր ճամբայ ,
Ասեղածուան երկինքներու լուռ
Խաղաղութիւնը բու լուսաիրվուր
Կուրծ թիդ վրայ է ու կը խենդինայ . . .

Ուխտաւո՞ր ճամբայ ուր փոթորիմներու
Ասելութիւնը կը շրջի զինով .
Եւ ուր ասզիւրու , խելայիկանք ,
Երակիւրն կ'իջնեն արիւն յորդելու . . .

Տո՞ւր ալիբներուդ խոռվը անվեց ,
Ու յաւիտենական զոյնը՝ հողիիս ,
Զանձոյթդ այ զաման որով կը պառկիս
Վերջալոյներու մօխակոյին մեջ . . .

Իր երազատեսի աչքերուն՝ ծովը մոգական
տեսիլքներ կ'ուրեալպատկերէ .—

Ու ջրանոյշներ կը պարեն կարծես
Մայրամուտի նուրբ շողկերուն ներքեւ ,
Ցնորատեսի խոկումերուս պիս
Դարձարձիկ ու խոլ շրջանով թեթեւ :

Աշունի՛ ծովիր , աշունի ծովեր ,
Էնչո՞ւ կը զողար այսպէս հեշտագին ,
Անզութ Պայրընի ուրուն մշտեր
Զեր մութ երա՞զը կ'այցելէ կրկին . . .

Նազարեանց արտաքին աչխարհի նկարչութեան
իր փորձերուն մէջ՝ ճիկը կը դնէ կեանքի արտա-
յայտութիւնները ներկայացնելու իր բոլոր յայտա-
կերպութիւններով (manifestation) և իր բոլոր հարա-
ւոր extériorisationներով : Իր երսնգագնակը ունի
բոլոր գոյները : Հոն են յուսահատութեան սեր ,
Խելայեղ խանդավառութիւններու բոցեղէն կար-
միրը , երազներու թափանցիկ կապոյալ , խելագա-
րութիւններու խողափչ դեղինը , մելամաղձութեան
թունաւոր կանանչը , իրենց թանձր ու դալուկ
երանգներով : Իր մզձաւանջներուն խորհրդապատ-
ենութիւններով հիւսւած բոցանշով fantasmagorie
մըն է «Սպիտակ Մահը» .—

Ուշ , այս զիշեր սիրս անտուն
Կեանքին զանուած վիրաւոր ,
Ճերմակ լուսնին ծիւներուն
Մէջ սառեցա՛ւ մենաւոր :

Իր տրմութեան սպիտակ
Ծիրկաթինը լուսուէջ ,
Վրան հիւսեց իր պատանք ,
Հեծկլացող լուսնին մէջ :

Անկարելի ձեռք մ'անես
Ասդեմ Թափեց իր վրան,
Արքայական ծաղկանց պէս,
Ասկեհիւս ու տօնական :
Լուսնային սիրտը հիմա
— Ասկի բեկոր սառոյցի —
Ինքն իր վրայ կը դառնայ
Անհունին մէջը վայրի....

Իր visionnaire բանաստեղծի իրիկունները «ոսկի Ժիմեր» են, ուր

...վերջալոյսները կ'արիւնին .

«Արիւնի Քերթուած յին մէջ դաժանօրէն ահաւոր
Հոգիի մը լուկմով մահատիպ պատկերն է որ կը գծէ .—

Հոգիս ջարդի իրիկուն մըն է զաժան
Ուր արիւնը քրքջալով կը հոսի . . .
Քերթողի սիրս կախալսնուած է խաչին,
Հեռացի՛ր.
Աչքերս սաւած եւ արցունքներս արիւն են,
Հեռացի՛ր, քո՛յր, հեռացի՛ր.

Բանաստեղծը ամէն ձեւի ու ձայնի մէջ խոր-
հուրդներ կ'ընդնշմարէ : Կը կարծէ կարդալ նւագ-
ներու հոգին ; Կիթառներու սիրերդին մէջ՝ կը լսէ
անտալու զեան սիրախաւոր գիշերներու մէջ սիրա-
հարներու հնձկլտացած ցայքերգները . սրինգներուն
մէջ՝ չհասկցւած հոգիներուն հեկեկանքը . ջութակ-
ներու հաւաշին մէջ՝ մոռեներու տրառնջը .—

Կիթառները կը սիրերգն անխուռի,
Երենց ծայնը երազային ու աղու
Սպանիական նեշտախուոր գիշերով
Սիրահարին սէրէնան է խնդրարկու,
Կոծկոծումին մէջ իր տարփու ու զինով,

Մրինգները կը հեծելիտան ցաւերնին:
Երենց երգը անշահիւս վանկերով,
Զը հասկցուած ու մենաւոր հոգիին
Դաղատագին արծագանգն է սիրաթով,
Որ կը թոփ իրենց կուրծքէն և տամագին:

Մանոսօլնենեն կը ցնծերգեն նրբածայն,
Երենց երգը պարիներու հոգիին
Ճառազայթող խօս ցնծումն է մոզակոն:
Երբ հմայրով շնչնաւ, շնչնաւ կը թափին,
Ուկեծիծա՞ղ, անհն զ կնանրի դառնութեան
Զութակները կը հառայե՛ն սուզեւնին,
Երենց երգը հովերուն տակ մուգուած
Հոգիներու լուռ տրունջն է ցայգային .
Երենց երգը արտասուրն է տա՛ր ու թաց,
Մառերուն մէջ մնջող միւլքը աշնային :

Հակագարձ տեսլախտաբութիւնը Ռիչնէ Կիլի, որ-
բառերուն և տառերուն մէջ գոյներ ու ձայներ զգու-
կը կարծէ :

Ու նւագի մըն ուլ կը չրջափոխի բանստեղծին-
հոգին . մի՛ գպիքը անոր .—

Անոր մննիկ Ցելերուն վրայ ո՛չ մէկ մեռք
Թող չի փորձէ երգը Սիրոյ ու Կեանքին:

Բայց խարկանքի ու տեսիլքներու իր պահն-
բուն, որոնք Մահւան ու Անհունին ճամբանները կը-
տանին զինքքը, իր տրւային էութիւնը յանկարծ
Կընդհարի եղերական ճակատագիրներու տապա-
նաքարին .—

... Ուր Կրէոպատրան ու Պոլեման
Շնու ու խօրս կը կանչեն զիս,
Ճամբէն սիրոյ ու մանուան :

Այս փորձութիւններու ճգնաժամերուն է որ
կը ճգնի հեռանալ երկրային նենդութիւններու

քառուէն, խիզախ թռիչքով մը խոյսանոլու համար դէպի աստղագարդ անհունին զեղեցկութիւնները, հոն սթափելով իր հունաւոր եղագին ճանաչողութենէն.—

Յարբիս ներմակ նեյզը նսած,
Կանցիմ լոյսի պէս թեթեւ որընթաց:
Դիշեներուն խած բացասաններէն,
Հովերուն պէս մերկ հերածակ հիմ սկին:
Ամպերն են թեւեր ու ծիրկաթինին
Ոսկենուու ցանցերն ժիմ և անկողին,
Աստղերուն անդո՞րր անտառներուն խոր
Ես հնակորոյս այլ խայտացնոր...
Ասպնջեց՝ թ զիս, կիսաս մշուշներ
Չեր թռազասին ծայրէն եմ կախուեր,
Չեր մէց կը հանգի սկիզին իմ հովոյս...
Թո՞ղ հայի նայուածքս կարկամ ու անյոյս
Չեր մերկածուի քամփին խոր,
Ուր կադամ վախճանս անդենահօրո...
Եթերի կապոյտին մէջ մրմիջելէ ետքը յանդուգն
Խոկոմիներու այս քերթւածը, որ Նազարեանցի
գեղեցկագոյն էջերէն մէկը կը կազմէ, անարձա-
գանդ պարագէն հմայաթափ բանաստեղծը նորէ՞ն
կ'ընկլուզի իր մուայլ ներանձնացումին խորը.—

Թունկէ, սէրէ, նիրվանայի, դիւթաշէն
Մէրդ աշխարհն է ուր ես կ'ապրիմ անխուով.
Ուր երշանիկ երգի մը հին յանկերգով
Կը հեռանամ ապրելու մաթ տաղտուկէն:

Այդ ներանձնացումը՝ հնդթական կը վերացնէ,
արքեցութիւններովը այն գերագոյն վայելքին՝ զոր
Վիլիէ-ար-Լիլ Աստան կը խոսսանայ «քոլոր անոնց՝
որո՞ք արժանի են անոր»: Այդ ինքնակամ ներանձ-
նացումի ծաղիկներուն համար է որ՝ Միւսէ
կոգեխօսէ.—

Ե՞ն յուսահաս երգերը է՞ն գեղեցիկներն են.
Ու ես անմահ երգեր զիսիմ, որոնք զուտ հնձկւանքներ են:

Այդ ներանձնացումը ներչնչարանը և ստեղծիչն
է մեծ երազներու: Այդ ներանձնացումի պահերուն
մէջ է որ՝ Ալֆրէա տր Վինեի երազեց ըլլալ սև
Բաֆայէլ մը, Լամառթին իր Մուսային արցունք-
ներէն երգեր հանեց, Վէոլէն ապսէնթի կանանչէն
վառեց յիմար իմաստութեան կայծնրը և մեր
ապարագդ Եղիսն՝ իր «Խօսք ընդ Աստուծոյ»ն
որոտաց:

Մեծ խորհուրդներու երկունքին այդ միսթիք
պահերուն է որ՝ բանաստեղծին ջունը իր իմացա-
կանութեան հրթիւններէն կայծ կ'առնէ և կը
բոցավառի:

Եւ երբ՝

Մետաքսառէց կ'իչնէ քողը երազին

Ան՝ իր փղոսկրէ աշտարակին կատարը ցցւած՝
կը նայի կեանքին վրայ, մարդարէի ոգիսլ և մոգի
աչքիրով:

Այս թափառումները՝ բանաստեղծին յուզումնե-
րու աշխարհին մէջ՝ բաւական են ցողացնելու անոր
հոգին, իր սոլոր խաւերովը և երանգներովը, Մինչև
հոս եղած վերլուծումները՝ բանաստեղծին գործին
զգ ացողական կողմին պատկերն էին: Կայնակ քննե-
մի գիտական կողմը: Նազարեանց իր քերթողական
գործին մէջ չունի տիրական որոշ իմաստափրութիւն
մը, մեթսափի հպատակող աշխարհանայեցողութիւն մը,
ինչպէս գործը եւրոպացի բանաստեղծներէ ումանց:
Այս թերին՝ գատապարտութիւն մը չէ՝ անպատճառ,
բանաստեղծի մը համար: Բանաստեղծը կեանքի
երգիչ մըն է: Ասո՞ր համար՝ փոփոխականութիւնը
անոր հոգիին՝ ինչպէս ծովը, ինչպէս բնութիւնը:
«Երբ մարդ կեանքը արւեստագէտի աչքով դիտէ,

կ'ըսէ Օսքար Ուոլդ, իր ուղեղը սիրտ մը կը դառնայ» ։ Բանաստեղծը զիտուն մը չէ՝, որ կոչւած ըլլայ իր յզացումները ձկելու տիեզերական օրէնքներու կարգաւոր անխախտ սնյեղլի չափին ու կըխին, կամ իրերու և երեւոյիներու պատճառներուն ու արդիւնքներուն կշռաւոր չափական կարգ-կամսովին, Բանաստեղծը մարգարէ մըն է՝ տեսանող մը, որ անկապ ու անյօդ կը պատգամախոսէ ի՞նչ ելեւէջներ որ անցնին. իր հոգիէն՝ անդրադառնալով և փոխանցւելով իրեն՝ տիեզերական զգայութիւններու, բնազդներու և կիրքերու աշխարհէն, բնութենական վիճակներու հասկացողութեան իր յայտնատեսութենէն, Բանաստեղծին մեծութիւնը կախում ունի անկէ՛, որ իր զգայարանքները կարենան զգայնօրէն մասնիսանալ իր էութիւնը շրջապատող տիեզերական բներեւոյթներու տարերային հոսանուաներէն, զանոնք կարենալով հաւատարմօրէն թրթռացնել ու թարգմանել՝ արտաքին աշխարհի լեզուով։ Ո՞րչափ այդ զգայութիւնը զօրաւոր ըլլայ բանաստեղծէն մէջ, ա՞նչափ անոր հոգիին խօսքը սիրելի պիտի ըլլայ մարգերու, որոնք սիրակաթ փարումով դարաւորապէս պիտի ուկնդրեն իրենց արկաններէն պատգամածած մրմունջը, անոր մէջ գտնելով չե՛շտ մը՝ որ իրենց հոգիէն է թռած, ձա՞յն մը՝ որ իրենց զգացումներուն ախորժելի է ։ Եւ հանձարը՝ իմացական կարողութիւններու վերջնական ջղայնականութեան աենդովը

1 OSCAR WILDE, Intentions.

2 Անաթօլ Ֆրանս կ'ըսէ. «Բանաստեղծը ո՛չ թէ իր՝ այլ մեր մտածումներն է որ կը Շնչեցնէ մեր ներսը. Ազւոր բանաստեղծութիւն մը՝ մեր ննչեղ ներդներուն վրայ պարտցած ճպոտի մը Կը նմանի». Anatole France, *La Vie Littéraire*

ցնցով զերզգացութեան հասած վիճակն է մարդուն քով։ Հանձարները խենթեր եղած չե՞ն միշտ, անոր համար որ մարդկապին զգայութիւններու այդ գերագրգուած ջղայնացումէն քիչեր կ'ախատւորւին։ Շէլքսրիր մը, Տանթէ մը, Կէօթէ մը, Հիւկօ մը, այդ հանձարով է որ կ'ապրին մարդկութեան մէջ և չեն մեռնիր։ Անոնց մէջ թրթռացած է տիեզերական Բանին սարսուար, իր բոլո՛ր ալիքներուն ծփանքներովը։ Մարդկային տիեզերական իմաստութեան մագնիսական հոսանուածը՝ չըջան ըրած է անոնց զգայարանքներուն ամէ՛ն մասնիկներուն ու բջիջներուն մէջ և բուռն ցնցումներով ելեքտրականացուցած և բռնկցուցած է անոնց իմացականութեան ջահէ՛ ուրկէ բոցածայթքած է հանձարին կայձը, խաւար քառոր լուսուորելով։

Նազարեանցի ներքնաշխարհին մէջ՝ այդ կոյցէն կայ ցոլք մը, որ ազօտ բոցով կը պլովայ ու կը նշուլէ։ Իր տաղերուն ամբողջութեանը ձեւացուցած քառին խորը թափանցելով է որ՝ նշմարելի կը դառնաց այդ ցոլքը, որովհետեւ նազարեանցի բարբառը տկարացած է խօսիլ իր գուսաներգութեան քարոզը այն ուժգնութիւնով՝ որով զգացած է։ Նազարեանց յայնապէս տկար արտօյայտող մը եղած է միշտ, քան որչափ զգացող։ Իր արւեստը դաւաճանած է իրեն։ Անոր համար այն գալարուն ճիգերը՝ որոնք աննշմար չեն մնար, աւելի փայլուն ըսելու, վսկեմի մօտենալու իր նկրառումներուն մէջ։ Արդէն, իր սկզբնաւորութեանը մէջ, կթուա արւեստով մըն է որ ոտք ելած է Նազարեանց։ Գրիչ շարժելու համար անհրաժեշտ պայման եղող ընթերցումներով հմտացած և կազմւած չէ՛ որ ասպարէզ եկած է ան, այլ զգալով։ Ես կը

յիշեմ որ, զբած տառն այն նախափորձերը, որոնց
մէկ քանին հրատարակւած են, Նազարեանց
հիմնապէս չէր ճանցած հայ բասասանելծներէն ո՞չ
մէկը, ո՞չ ալ ևրոպականներ։ Ավմէնի պէս, որուն
սիրող մըն է, «պէտք ունեցաւ բնակեանալու
ժամանակակից գրականութեան, զոր կ'անդիաւա-
նար։ Իր առաջին ուսանուուրները պարզ փորձեր
էին։ Իր գրադէափ գերին պատրաստող Սամէնի
օրինակը՝ կինայ իրո՞րդածել տալ այն դեռահաս
պատանիները՝ որոնք չսփառանց փաթէկոտ են
հրատարակելու իրենց չսրադրութիւնները։ Անոնք
կը հրատարակեն ուսանաւորներ՝ որոնք ուրիշ բան
չեն, բայց եթէ ընդօրինակութիւններ՝ օրւան
նորութիւնը եղող բանաստեղծէն։ Վէպեր՝ ուր
անհատական տաղանդին աեղ գրչտիսաղութիւնը
կը աիրէ»¹։ Որչափ այս դիտողութիւնները գլխուն
կը զարնեն մեր այն սննտաղանդ ինքնակոչներուն,
որոնք խղճալի հետեւակութիւններով երկնւած
վիժած ոչնչութիւններ հրատարակելու հիւնդու-
թենէն են բռնւած։ Սիամանթօն և Վարուժանը
կապկող ի՞նչ մնջկատակներ բռնսան, որոնք դիւ-
ցազներգակ բանաստեղծութեան միմոսութիւններու-
եղերա-դաւ եշտական բարկենդան մը տօնախմբեցին,
անմիտ հստիտութիւններու խելայեղ կաքաւութիւ-
րով ցնծերգւած պարահանդէսի մը մէջ։ Նազար-
եանց նախընթաց մը չի կապկեր։ Նազարեանց
ինքն իր ճամբան ։ նի, զոր նոր կը ստեղծէ։
Սկիզբէն, ինչպէս մինչեւ հիմա, բռնի ճիզը չէ որ
ազդած է իր վրայ, այլ բանաստեղծի բնազդը,
Առաջին օրերէն իսկ, իր զգանութիւնն էր որ
զինքը լեզու կը հանէր։ Ներքին բնածին դրդում

¹ JEAN DE GOURMONT, *Mercure de France*.

մը՝ զինքը կը մզէր գիրի առնելու՝ ի՞նչ որ կը
զգար։ Բանաստեղծի առաջին զարթնումն էր ադ-
դր մէջ։ Ետքէն, ընթերցումի սակասը կը սկսի
վեցիլ արագ զարգացումով մը։ Նազարեանցի
մոլուցք մը կ'ըլլայ նետւիլ ձեռքը անցած ամէն
գրւածքի վրայ, հայ թէ օտարը։ Կը կարգայ ամէն
բան, խառնիխուուն, ներսէն-դուրսէն։ Բայց առութ-
քոււած էին իր միաքը շինելու։ Իր արտադրու-
թիւնները արագ կատարելագործութիւններ կը
զգենուն։ Արտայատելու տկարութիւնը կը դար-
ձանսի մասով։ Իր յաջորդական զրւածքներուն
մէջ՝ որոշակէս զգալի է իր լնթերցումներէն
ազդւած կատարելագործութեան և նրբացումին
դրումը։ Արւեստի ճանաչողութեան, ճաշակի նրբա-
ցումին, ոճի ու լեզւի կատարելագործութեան
մշակումը՝ իր քով վերջնական ձեւին չէ հստած, —
արդէն կրնայ սահման դրսիլ արւեստի ճանա-
ւորութիւններուն, — բայց եւրոպական չնորհի
եղբերուն մօտեցած է։ Իրը կազմւած արւեստէ՝
Նազարեանց գեռ մնձ նշանակութիւնով մը չի
յայսն իր։ բայց իրը խառնածի՝ բացառիկ
արժէք ունի։ Ահա՛ թէ ի՞նչ մնկնակէտէ առաջ-
նորդւած՝ իր վրայ կը ծանրանոմ գնահատումի
չափով մը՝ զոր պէտք չէ շատ տեսնեն մակերե-
ւութային դասողներ, զլանալու համար իրեն այն
կարեւորութիւնը՝ որուն ես արժանի կը նկատեմ
զինքը։ Իր չրջանի բանաստեղծներուն մէջ այս
երիտասարդը մասնաւոր խմոր մը կը ներկայացնէ։
Զգալու և արտայալակելու առանձնայատուկ կերպ
մը ունի, որ անջատ տեղ մը կու տայ իրեն մեր
քերթողական գրականութեան մէջ։ Թէկ իր գրա-
զիտութիւնը զերծ չէ գեղեցկագիտական մնջան-

չումներէ, բայց իր ոճին մէջ կայ փայլոն արաւա-
յայտելու խնամքը, բացարութեան նոր զիւաե-
րով։ Յայսնի հոգածութիւնը ունի ոճի գեղեցկու-
թեան, զգալով անոր վերապահւած զօրութիւնը։
Հիւկո մնձ հաւաքաք ունի ոճի արժէքին վրայ։
«Ապագան ոճի մարդունն է։ Ոճն է որ երկին
կեանքը և բանաստեղծին անմահութիւնը՝ կ'ապա-
հովէ։ Գեղեցիկ արտայայտութիւնը՝ կը գեղեցկացնէ
գեղեցիկ մտածումը և զայն կը յաւերժացնէ։ ան
թէ զարդ մը և թէ զրահ մըն է»^۱։ Նազարեանց
մանաւանդ բուռն յարում մը ունի այլաբանու-
թեան, զոր յաջողապէս կը կիրարիէ և որով իր
շինած պատկերները՝ առոյդ կենդանութիւն մը
կու ան յաճախ իր տողերուն։ Ոճի մէջ, զսեմին
ուռուցիկը, անջրաբեր մնձ չէ։ Բարերազդաբար
նազարեանց չինար այդ վաճագին մէջ։ Եթէ
վսեմին չէ տիրացած, ուռուցիկն շատ վեր կը
թեւածէ։ Իր իանաստեղծական արևեստին այս
յատկութիւններով՝ Նազարեանց նոր երանդ մը
մտցուցած կըլլայ տիրող բանաստեղծական ձեւե-
րուն մէջ, առանձին տեղ մը շահելով Պատոնաս-
եսններու կաճառին մէջ։ Հոս Պատոնասեանը՝ չունի
երբեք իր դասական առումը։ Նազարեանց դա-
սական մը չէ։ Զգայապաշտ մըն է, որ իր քերթւա-
ծին մէջ տաղաչափական կարգ կանոններէն աւելի
ականջ կու այս իր տողերը կերառզ բաւերուն
գեղեցկութեանը և հնչականութեանը և անոնց
ձայններուն երաժշտականութեանը։ Յաճախ զիտուկ-
յորէն կը մեղանչէ տաղաչափական օրէնքներու-
դէմ, սիրուն բացարութիւն մը, երաժշտական
վանկ մը տեղաւորելու համար իր տողերուն մէջ։

¹ VICTOR HUGO, Littérature et Philosophie Mééées.

Քարլայլ ջատագովելով բանաստեղծութեան երա-
ժշտականութիւնը, կ'ըսէ։ «Երաժշտական մտա-
ծում մը՝ մտածում մըն է խօսւած միաքէ մը՝ որ
թափանցած է նիւթին, որ անոր է՞ն ներքին խոր-
հուրդը գտած է, գտած է հնո պահերտած մնացող
մեղեդին, այն յարակից գաշնակութիւնը՝ որ անոր
հոգին կը կազմէ, որով կ'ապրի ան և որով գոյ
քլլալու իրաւունք ունի»^۲։ Սրդէն, քնարերգակ
(Lyriques) մը, ինչպէս է նազարեանց, միշտ երա-
ժշտականութեան է որ կը հակի, զոհելով տաղա-
չափութիւնը։ Եղիա, որ իր բանաստեղծութիւն-
ներուն մէջ ուժեղապէս շիշտած է իրը քնարեր-
գակ, միծ անձնատութիւն մը ունեցած է երա-
ժշտականութեան, ըմբոսանալով տաղաչափական
կարգ-կանոններու գէմ։ Մեծագոյն մասը իր բա-
նաստեղծութիւններուն՝ անյանգ հն։ Նոյնը, քիշ-
շատ երաժշտականութեան սիրահարութիւնը ունե-
ցով ամէն քնարերգակ բանաստեղծի քով։ Սիտ-
մանթօ, Հայ Տառապանքին ժամանակակից է՞ն հզօր
քնարերգուններէն մէկը լայն դաշնակութիւններով
թրթուցով իր քնարին դիւցաղներգերը չափական
տողերու մէջ չի կրնալ կաշկանդելուն համար չէ
որ կը զիմէ արձակ քերթւածին։ Եւ յանգի ու
չափի կուշկանդիչ շղթաներուն մէջ նեղւիլ, բան-
աւիլ չկրնալուն չէ որ բանաստեղծութիւն չեն
գրած ըմբոսաներէն չէ։ Որ բանաստեղծութիւն չեն
գրած ըմբոսաներէն կարաբգիր ունեցող արձակագիրներ։

Թէ՛ երաժշտականութեան և թէ՛ քնարերգակ
ազատութեան համար, ու, տեղ-տեղ ալ, արևեստի
անձրկումներու հետեւանքով, Նազարեանց մնան-
չող մը եղած է տաղաչափական օրէնքներու գէմ։
Տաղաչափական սիսալ բռնելու կանխամտածու-

¹ THOMAS CARLYLE, Heroes and Hero-Worship.

որովհետև բանասանկծութիւնը գպրոց չանի և պէտքչէ ունենայ: Բանասանեղծը երգիչն է և պէտք է ըլլայ բոլոր զգացումներուն, կիրքերուն, բնագդներուն, որոնք մարդկացին են: Եւ մարդկացին զգացումներ են՝ ազգայնականութիւնն ալ, բնիւրվարականութիւնն ալ, սիրավսաս որութիւնն ալ. որոնց ըլլորին տալիքը հնչեցուցած է այն աներկ բանասանեղծը՝ որուն վրայ կը խօսիմ:

Նազարեանց տառելապէս Զգայապաշտ մըն է: Դաստիան մը ըրլալուն պէս, չանի նաև գորոց: Իր գպրոցը կեանքը և Բնութիւնն են: Այս իմաստով, ան կը նոյնանայ գործիչներուն ուզդութեանը Ան-Ժօրժ ալ Պուէէվիչի առաջապահութիւնով հիմնած առողջապահութիւնն այն շարժումն՝ որ կոչ եցաւ. Naturisme [Բնութեանականութիւն]: Իր քով ապագայապաշտ [futuriste] խանդը, որուն տարածիչը փորձեց ըլլալ Հայերու մէջ: անցողական քմայք մըն է: Բայց ի՞նչ է Naturismը: Մոփիս լը Պէն սա՛պէս կը սահմանէ զայն. «Բնութեանականը [naturiste] անով կը զանազանւի բնապաշտէն [naturaliste] որ՝ յու զումը կը զերադասէ զիտողութենէն: Եւ Բնութեանականը՝ տիեզերական ներդաշնակութեան մէջ անհասին ջնջումը չէ՝ որ կընդունի, այլ կասազի և հմայիչ պաշտումնութը եսին, որ մարդ կը վերածնի ամէնի բանէ և բարձր կը կննայ բնութեան սէգ զօրութենէն»¹: Հոգեկան հակումներու այս արմատական ուժն է որ՝ Նազարեանցի մէջ եսի զգացումը տարամերժորելին զօրաւոր կը հանդիսացնէ: Ագկէ՝ իր բանասանեղծութեան չափազանց անձնական դրոշմը: Նազարեանց եսական մըն է՝ իր

¹ MAURICE LE BLOND, La Plume.

թիւնով դէմքը ծամածուած բծախնդիր ու խստապահանջ քերականագէտը, ձեռք առնելով նազարեանցի քերթւածներու հաւաքածոն, խծրծանքիւ առատ նիւթ պիտի գտնէ հոն: Իր քերթողական ոճը, որ շատոնց լքած է այն միամիտչեանը՝ որուն զո՞ն էր, հայիսկան դրոշմէն մերկանալու է հականէտ, քանի՛ եւրոպական ազգեցութիւնը զօրանայ: Արդէն, դիւրազգածայն ապաւորականը՝ որ է նազարեանց, խորապէս կրած է աղդեցութիւնը մանաւանդ ֆրանսացի նորնեղինակներու, որոնք հրդեհած են իր երեւակայութիւնը: Ամէն նոր ու վայլուն աղւարութիւնէ շլացող միտք, շարունակ տարուքերած է հականաց տպաւորութիւններու ցանցի մը մէջ, որ մը յայնուելով իրը հայրենաշոնչ զգացումներով վառւած ազգայնական բանասանեղծ մը, որ ազատութեան նահատակները կը տազերգէ, ուրիշ օր մը ներկայանալով իրը թունդ սօսիալ-դեմոքրաթ, որ տանջւած բանւորին ցաւերուն ողբը կը հիւսէ, ուրիշ օր մը նորէն ազգայնական աշուզ, որ հայորին հանդէպ իր եղբայրուկան սուզը կը հեծկլտայ, և, է՞ն հետքը, քիւթիւնիսր [ապագայապահատ], որ Մասինէթթիի վարդապետութիւնը կը պանծացնէ. Եթէ վարդապետութիւն կրնայ կոչւի համբաւի գիւնով տաղանդաւոր խենթի մը կողմէ հմայիչ ցնորախօսութիւններով հոչակւած սնամէջ շառլաթանութիւն մը: Նազարեանցի իմացականութեանը մէջ յայտակերպւող այս փուլերը իրը պարսաւ չէ որ կը յիշեմ, այլ իրը իր հոգիին այլազան խաւերուն պատկերը, զոր պէտքէ տեսած ըլլալ, սմբողջապէտ ճանչնալու համար իր ներքնաշխարհին նկարագիրը՝ Պարսաւ, մը չի կրնար ըլլալ այդ յիշատակութիւնը ։

անհատականութեանը մէջ հսկացի մը գոյութիւնը ներդգալու չափով։ Այս նորհայեցութիւնը, զոր Ռւալլ կը հոգեբանէ «divine mensonge, une auto-suggestion qui nous permet de nous concevoir autre que nous ne sommes»¹ ախտածանաչութիւնով, անհատին մէջ երկայիր ձակատաղիրի մը ազդակը կը դառնայ, լայն խոյանքներու կարովը սպանող կամ հոգեկան թռիչքները ազգւապէս վերացնող, համաձայն անհատական խառնւածքայն աւանձնայատկութեան։ Այդ ախտայնութեան զո՞ր՝ ճակատագրած է կամ գահավէժ շանելու կոմ տուժնելու։ Խակ' իրը ընտիենական խառնւածքի յատկանիչ, նազարեանցի զգայագարութեան ծայրացիզ հուկումն վերագրելի է իր նւազ արարաբանող մտայնութիւնը, ուր աիրական գտղափարներու պակասն ալ զգալի կը դառնայ։ Իր քնարերգութեան մէջ, գերազանց ուժգնութիւնով Զգացումի փոթորիկն է որ կը յորձանապատռքի։ Այս հնֆակայտկանութիւնը՝ ժամանակի ախտանիւնն մըն է, որ վասահարար շոտով պիտի անցնի, որովհետև նազարեանց գեռ «կեանքէն զիսով» երիտասարդ մըն է, ինչպէս բանաստեղծ մը կ'երգէ ինրպինքն համար։ —

*Mon âme téméraire et jamais asservie
Fut celle d'un avanturier ivre de vie.²*

Բայց այս բոլոր հոգեկան-քերթողական անձնառութիւններուն մէջ, ինչ որ նազարեանցի առաջին աիրական ջիլը կը կազմէ, Հեշտախտն [Volupté] է ան։ Նազարեանց հեշտախտաւոր [voluptueux] բանաստեղծ մըն է, Հեշտախտը

¹ OSCAR WILDE, *Intentions*.

² ROBERT SCHEFFER, *Nostalgie*.

Տոփանքը չէ երբեք, Հեշտախտը, խորին ձանաշումն է իրերուն և զգացողութիւնը անօնց ներդին անշօշափելի խրթնաթափանց սպասուրութիւններուն։ «Հեշտախտը ամէն բանի մէջ է։ Այս կեսնքի մէջ է, ինչպէս մահան։ Իրերու մէջ, ինչպէս երազներու, գործիքներու՝ ինչպէս անտառներու երաժշտութեանը մէջ, լոյսին մէջ, ինչպէս խաւարին, ափուութեան մէջ, ինչպէս ուրախութեան։ Անոնք՝ որ «Հեշտախտաւոր» արեհստագէտ չեն, չեն կրնար ըմբռնել ամէն բանի մէջ պարփակող այդ իրականութեան, զաղափարականութեան, երազի և նիւթյապաշտութեան անհունութիւնը»³։ Եւ ամէն անոնք, օրոնք կէռէնի, Սամէնի, Վէռլէնի, Տէմիրծիպաշիանի պէս կեանքը հասկցան ու երգեցին ամէնէն հեշտախտաւորորէն, անոնք ամէնէն համակրիիներէն են, որովհետև կեանքը ճանչցան ու ապրեցան իր բոլոր գեղեցկութիւններուն, իր բոլոր ափեղութիւններուն, վիշտերուն և յուստիսաբութիւններուն մէջ։ Նազարեանց իր մէջ ունի հեշտախտաւոր պաշտամոնքը կեանքին և նիրվանաին։ Այդ անել խորհուրդներուն բոլոր զգայութիւնները ճանչնալու ընազդը չէ՝ որ զինքը հիւնդ է ըրած, Պայցընի զիւցազնին՝ հղոր բայց մահան գինովութիւնովը զողդոջ Մոնֆրէտին պէս, որ կ'եղերերգէ։ —

*Sorrow is knowledge: they who know the most
Must mourn the deepest over the fatal truth,
The Tree of Knowledge is not that of Life*

Ճանչնալ, զիահանը, ճաշակել ամէնին խորհուրդ, որ վարագուրած մթութեան մը մէջէն կախարդական աչքեր կը քթթէ մարդուն խուզարկու-

¹ FERNAND PAUL, Maurice Gauchez.

Երեւակայութեանը, այս հարցական վնասուտուքը չէ որ կը սպաննէ ու կը հատցնէ մեզ։ Զգայական աշխարհի անծանօթներուն բեւեռախոյզ մը դառնալու սէրը՝ Նաղարեանցի մէջ զօրացուցած է՝ իր տաղերգած կեանքին ասլրած ըլլոյլը։ Զգայամութեան արեւին կարօտ ջղային մելամաղձ հիւանդն է Նաղարեանց, որ Խպաէնի Ուրականներուն Ալլինկին պէս արև կը հայցէ։ Ալլինկ կ'աղերսէ մօրը։ «Մայրիկ, արեւ կ'ու զեմ»։ Նաղարեանց կը թւի պաղատիլ իր զգայարանքներուն։ «Տւէ՛ք ինծի րոլոր զգայութիւններուն ճառագայթիչ արեւը, ծաթեցուցէ՛ք, հրդեհեցէ՛ք, ջահալառեցէ՛ք զայն իմ հոգիիս մէջ»։ Նոռատառ յուսահատ Ալլինկի պաղատանքին համար կ'ըսէ։ «Ան ճշմարիտ տրամադրութիւնն է մեր ժամանակակիցներուն»։ Նաղարեանցի սեղմւած կոկորդէն թռիլ թռող պաղատանքին համար ալ կարելի է ըսկը։ «Ան ճշմարիտ տրամադրութիւնն է Զգայապաշաններուն»։

Նաղարեանց, դեռ երիտասարդ, իր կեանքոյլը Հայ Միւտէ մը ըլլալու փորձութիւններուն մէջ կ'ալեծիի։ Թռչունի մը ոստ փոխելուն պէս մէկ սէրէն միւսը ոնցած է ան, թէև սաստկօրէն կրելով իր հանդիպումներուն ու բաժանումներուն հրճւանքները և դառնութիւնները։ Իր երիտասարդի օրերը՝ լուսաւորւած են կարմիր այգերով և խաւարուծ ու զիշերներով։

Նաղարեանց՝ մած յուղումներով թրթռացող Զգայութիւն մըն է։

Եւողեան Քնարին պէս՝ անոր հոգին կ'աղդւի կեանքի հովերուն ամէնէն փափուկ ծփանքներէն և

անոնց թրթռականութեանը համաձայն եղանակներ կը նւագէ։


Զգայուն զանգակ մը՝ որ իր վրայ անդրադարձող բոլոր ձայներուն հծծիւնը կու լայ։

Հիմա անուշ նախերգանքներ կ'եղանակէ վսեմ երաժշտութիւն մը յուսացնող իր Քնարէն։

Դեռ չէ ճշդւած յստակօրէն՝ քնարերգական արևստին մէջ իր առնելիք ասպարէզին հեռանկարը։


Բայց Վակնէրի պէս, որ իր մէջ կը զգար իր ապագայ մեծութեանը կորիդը, Նաղարեանց բոցածածանչ արշալոյսի մը պատւանդանին վրայ կանգնած, հեռաւոր աստղազարդ հորիզոններու սեւեռուն, յափշտակւած է իր ել canto հնչեցնելու երազէն։





33





Տպագր. Ա. Խ. Հ. ՏԵՐ-ՆԵՐՍՅԱՆ, Կ. Պոլիս